

րը. — 12. Խոհք և խոչը. — 13. Դոր հա-
տոր սը իր ղերքուածնիսն և բաւասուղծու-
րիսննիսն, որ մտտերս լոյս պիտի տեսնէ:

Դա իր գրութեանց մէջ փիլիսոփայական, հան-
ճարեղ և փորձառական դիրողութիւններ ունի,
որոնք մարդկային զանազան ձևաոճները կամ
յոժարութեանց միտումները կը նկարագրեն: Տե-
սէք թէ նա ինչպէս պիտի նկարագրէ այդ միտում-
ներէն մէկը, օրինակ՝ նամտողութիւնը. « Մար-
դիկ տարօրինակ են, դիժուէ, ամէն մարդ ամե-
նուն լաւ հանգամանքները ունենալ կը փափա-
քի, և երբ չէ կարող՝ կը կեղծէ կը շպարի, ու
այդու երեսուն կը բերէ իւր նկարագրի ծիծա-
ղելի մէկ կողմը »:

Ի. Պէրպլեան՝ իր գրական հաստատութիւն-
ներէն զուրս, արտաքին հանրային գործերուն
մէջ ալ մեծարուած է պատուաբեր պաշտօննե-
րով, որոնցմով եւս ազգին սէրը յինքն գրաւեց.
այսպէս Պատրիարքարանի, Քաղաքական ժողով-
ներու, Յանձնաժողովների, Մասնաժողովների
և Ուսում. Խորհրդոյ անդամ ըլլալով՝ իր պաշ-
տաման պահանջմանց մէջ միշտ ուղիղ և ճիշդ
սկզբունքներու տէր կը մտար: Իր ամենավերջին
պաշտօնն էր Առեւտրապետութիւնն Ուսուցչաց օգ-
նութեան Վնասուկի Խնամակալութեան: Պէտք է
ընդունիլ իրաւամբ այս մեծ զաստիարակը՝ իբր
անձնանուիրութեան օրինակ մը, որ ազատ եղած
է միշտ իր նիւթական շահերը փնտելու տես-
չէն: զինքը տազնապէնցողը, իր էութիւնը գրա-
նողը՝ իր ազգն է, այնչափ խնամքի կարօտ՝ որ-
չափ որ անտես մնացած են անոր փորձիկ գա-
ւակնելը, որ վաղուան ամբողջ ազգն են: Անոր
համար է որ Յոբեյեանին առթիւ ընծայուած
զուամարէն 100 ոսկի կը թողու Սնտուկի ինա-
մակալութեան:

Դա շրջան մը կատարեց, որ բնաւ պիտի չմոռ-
ցուի պապայէն: Իր հիմնած դպրոցը՝ իր յու-
շարձանն է, իր յառաջակիմութեան համար ու-
նեցած եռանդը՝ իրմէ վերջն ալ ղեռ պիտի պեր-
ճաթօսէ. սրտերու մէջ հուր մը գրաւ, որ գիրենք
միշտ պիտի վառէ: 800 ոսկուոյ մօտ պարտք ե-
լած է վարժարանէն իր մահուանէն վերջ, բայց
ազգայինք փութացին անոր գոյութիւնն ապահո-
վելու: Այդքան վեճ դէմքեր՝ երբ կ'անհետանան՝
մնացողներուն թմափոր սրտին մէջ անգամ մ'ալ
իբր արձագանգ կը թողուն այս բառերը. Պէր-
պլեանները պէտք չեն մեռնիլ:

Հ. Ղ. ՏԱՅՅԱՆ

« Ա Խ Ո Ի Ե Ա Ն »

ՀԱՍՍԱՐԱԿԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ

— տարեկան գին 12 ֆր. —

Գիմնի՝ Rédaction « AKHOURIAN » Alexan-
dropol (Caucase).

Մ Ե Բ Ա Ր Դ Ի

Կ Ի Ր Ա Կ Ա Մ Ա Ն Ո Ի Թ Ի Ի Ն Ը

Մ Ա Ս Ի Ս

Բաւական ժամանակէ ի վեր մեր պար-
բերական մամուլը՝ հայ գրականութեան
կեանքը շարունակելու պարտքը ստանձ-
նած՝ ժամադրաւայրն եղած է մեր էն
ակնանւոր գրագէտներուն:

Հոն ուրեմն, այդ գրական գրօսավայրին
մէջ՝ պիտի երթանք զանոնք տեսնելու:

Թէպէտ ժամանակ — ուր երբեմն կ'ե-
րեւին Ահարոնեան և Խաչակեան, — Մշակ,
Արեւելք, Բիշակեղիտեան և այլ օրաթերթեր
զուրկ չեն յաճախ գրական ընտիր բովան-
դակութենէ, բայց անշուշտ հանդէսներուն
կը պատկանի մեծազոյն իրաւունքը՝ ազ-
գային արդի մատենագրութեան ներկայա-
ցուցիչն համարուելու:

Մասիւր՝ իր գոյութեան 55 հերոզ տա-
րեջջանը մտած ըլլալով, կը ստիպէ որ
նախ իր էջերը բացուին. գոհացանքնք այդ
իւր արդար պահանջն: Թողլով սակայն իր
անցեալը, — որ փայլուն եղած ըլլալու է,
դատելով մինչեւ ցարդ ապրելէն, — ազ-
նարկ մը թարթենք իր ամենանոր շրջա-
նին, — 1907, կանգ առնելով ամենէն ա-
ւելի՝ կենսագրութեանց վրայ:

*

Կ. Խեթիճեանի հիմնած այս շարաթա-
թերթը, Մասիւր, Պ. Ենոյիք Արմէնի հսկու-
ղութեան տակ՝ այժմ կը ներկայացնէ բազ-
մաթիւ շահաւէտ էջեր, ինքնագիր և թարգ-
մանածոյ: Այս կրկին շարքերու մէջն ալ՝
Խմբագիրը փայլուն տեղ մը գրաւած է:
Իր գլխաւոր արտադրութիւնները սակայն
պատկերներ են, — շատ բնորոշ տարբե-
րութեանը Պ. Ա. Ահարոնեանի « Պատու-
կերներ » էն: Այդ համառօտագիծ պատկեր-
ները՝ մեզ կը ներկայացնեն երբեմն կեան-
քը՝ որմէ պէտք է խորշիլ, ու կեանքը՝
որուն պէտք է նմանիլ: Վերջին պարա-

գայիս՝ հեղինակի քարոզներուն ալ պէտք չկայ . նա բաւական ըրած կ'ըլլայ՝ եթէ այդ կեանքը մեզ ներկայացնէ միայն: Առջիններէն է Պ. Արմէնի մէջ նկարագիրը, « Վասմ » . ո՛վ գիտէ, քանի՛ հայ հրիտաւարներ կարմրցան, իրենց հայելին յանկարծ դիմացին տեսնելով: Վասմ,

Որուն շերտփեւը սեզ մը լիկայ: Անանկ մը կը հազուի, անանկ մը կը պանուճուի զուրիճ մինչև ոտքը որ՝ տեսնող զինքը լարտ պիտի կարծէր: Կոշիկը նոր է շարունակ Վասմին, տարատը արգակին կնիքով ժողովուն. մազերը յարգարուած են ինամցով ու զգակին տակին իւր վարձով մը կը փալելան սանտրին վերջին փայտանքին դրոշմով... Հագուստները դերմակն նոր բնութամբ դրոշմը կը կրեն միշտ, արգակին գծերը վրանին, ծայրերին շեփակ, վերջին նորածնութեան համեմատ ինամտ կոնկուած:

Եւ այլն . հասկցանք թէ նա յիշ երիտասարդներէն է, կոկկութիւնը կը սիրէ: Բայց այդ չէ Վասմը . պէտք է զիտեղ զէջքը՝ երբ նա « կը դանակ ազոտ աչքերով, կթոտ ճայլերով, նիհարցած ու մարմինէն ու գեղէն միշտ բան մը վրայ տուած »:

Սակայն դժբախտաբար « Վասմի հիւանդութիւնը լոկ իրեն յատուկ չէ: Անով վարակուած բազմութիւններ կան: ... Եւ ո՛վ պիտի ըլլայ անոր բժիշկը »: Յոգուածին ներքեւ գրուած է. « Ենովը Արմէն »:

Այսպէս ուրեմն Պ. հեղինակը՝ կեանքը ապրողներուն ցոյց կու տայ . վասն զի կ'ուզէ որ ապարդին չմնան իր խօքերը, ինչպէս յանախ: Որչափ խորթ ու նոյն կիսկ սարսափեցուցիչ կողմ ալ ունենայ կեանքը, մանաւանդ հայունը, նա չի կասիր հաւատարմաբար նկարելէ. իր վէպին մէջ անհատներ կը ներկայանան, բայց իրապէս՝ սերունդի մը կեանքն է որ հոն կը բարախէ:

Ձգալապաշտ է Պ. Արմէն իր ամէն ուղղութեանց մէջ: « Ինկածներ » պատկերը՝ որչափ իրական, չափազանց իրական է, այնչափ ալ (չենք ուզեր լեզուական ճրջղութեան դէմ մեղանշել) պժգալի: Բայց նախ զիտենք զայն: Պէտք է գիտնալ թէ այն եղանակն է՝ երբ

Արհարտ ու պակուցի վայրենով, հովը կ'ոռայ, միւրի հոծ տարաք մը մազկելով մոայլ ու կիսախաւար

երկնքներուն (les cieux) զոգնն, տանիքներուն ու փոքորներուն վրայ: Սառնային ցուրտ մը՝ որ կը քամուի (ուշադրութիւն. « կը քամուի ») յորձանուս պոյնտաքնէն հովին մրդկուս կուակներուն, կը խածնէ դէմք անցորդներուն, և մասուն պողկն սարսուտով կ'առնուէ մարմինը, հիւանդագին դրոշ մը նուպային մէջ: Մեռնալային սարսուտ մը զրկած է ամէնքը, ու թաց ճերմակ համատարած զոգերու վրայէն, զոգաւոր քայլերով, կը շտապեն ճամբորդներ, վերջերին ներս առած, սրտակողմ հարուանքներուն տակ մտրակող հովին, որ ալ կը կորցնէ և տեսողութիւնը կ'ազոտէ՛, արցունք լիջեցնելով բերքիւ մէջ:

Մէկ խօսքով՝ ձմեռ է: Եւ այս ժամուն է որ

Տղիկ մը նստած բարձրակամար ամենի պատի մը տակ, թանձր միւրի խափն մէջ, փոս մը ձեւացուցած իր մարմնովը, կը ճէ, կը ճէ, կը ճէ ցուրտն ու սառնային օդն կապուցած իր ըբթանքներովը, ուր բառերը կը լորնան ու կը մեռնին, դեռ չծնած: Պոքերը երկու սրունքներուն մէջ սեղմած, ամբողջ մարմինն վրայ կծկուած, զոգաւոր ու հեծելտուն:

Սրտաշարժ պատկեր, յերաւի: Ամբողջ գրութիւնը կ'ուզէ շեշտել այն հանգամանքը, թէ

« Անցորդները, հաշտապ քայլերով, տնդոտ, աննկատ, կ'անցնին, իրենցմով գրառուած, սառնոց ժամանակ ու պէտք ունենալու ուրիշով զրոգելու »: Իսկ վերեւ, միշտ, « միւր կ'իջնէ ամենի փաթիւներով »:

Ու գործողութեան մը մի ապաստէք, այսչափ է. « տղիկ » ըր միշտ հոն սարսուտուն, ձիւնը վերէն, « սառնաշունչ հովը » ամէն կողմէն, անցորդները « իրենցմով զրաղած »: Բայց արդէն այդ անշարժութիւնն է որ պատկերին աշխարհութիւնը կը կազմէ: Պ. Ենովը ինամով ու մասնաւոր գթով մը կը նկարագրէ այդ թշուառին կացութիւնը, իր ամէն մի խլլուտումը. — ի հարկէ, գթութեան շարժառիթը զօրացնելու մտքով. մինչև որ իբրեւ վերջաբան, Պ. Արմէնի իրապաշտութիւնը՝ գազաթնալիւտին հասած, կը ներկայացնէ տեսարան մը՝ որ ոչինչ կ'ազդէ, բաց ի զգուանքէ: Կարդացե՛ր էջ անշուշտ Յր. Գորէի « Փողոցիկ մէջ » ռոտանաւորը. նորէն նոյն ցուրտ եղանակն է.

Մի ցուրտ ատուտ — Ուր սառի ջուրն փոսն փոքրիկ, Եւ զի զբարձր մըսնելու — Համար նա կ'որբիկ քոյր մը,

1. Հարկաւ . աչքը կուրցնելէն վերջ՝ տեսութեան ալ կ'ազոտէ:

մորը հետ) հարկ է 'լլալ կոկիկ, - Հին շաւը սեւ մէկդի
'նեղով - Որ փորձիկ զուրբը կը պատէ, - Եւ թաշկինակ
մը հանելով՝ - Քրթիկ բռնած՝ կ'ըսէ. Խընչէ՛ :

Ինչպէս կը տեսնէ՞ք, Պ. Արմէն, թիչ մը
ձեր խնդրոյն կը մտնենայ. մխիթարուեցէ՞ք
որ մինակ չէ՞ք. բայց զազդիացի ակադե-
մական բանաստեղծը մէկ բառով ամբողջ
կը վերջացնէ :

Իրապաշտութեան խնդրոյն վրայ կ'ու-
շանանք, որովհետեւ շատ կարեւոր կը
դատենք, Այսօր Պ. Ե. Արմէնը չէ միայն.
« անով վարակուած բազմութիւններ կան,
ո՞վ պիտի ըլլայ անոր բժիշկը » - կը
հարցնէ « Ինկածներ » ու հեղինակը :

Գրականութեան մէջ, յայտնի է թէ մեծ
գեր տրուած է իրական և կամ, ինչպէս կը
յանձնարարէ Ա. Ալպալա, « copie prise
sur place, le crayon à la main »
Նկարագրութեան այս տեսակը, ամենէն
աւելի ազդուն և յաջողն է :

Ու տեսնենք թէ վ. Հիւկոն, օրինակ,
տեսակին մէջ քաջը, ինչպէս պիտի ուզէ
Նկարագրել մարդ մը՝ որ անսպասուի ա-
ւագին մէջ կը խորհաւորուի: Ահա, առ-
ջեմիս է խզոն մարդը, որ նախ

Բան մը կը զգայ, իբր թէ իր ստերուն ծանրութիւնը
ամէն բայլին կը շատնար. Յանկարծակի կ'ընկզմի, եր-
կու կամ երեք բթալափ խոր Անշուշտ ճամբան կոր-
սընցոց, կանց կ'անէ՛ հասկնալու համար. Մէջ մ'ալ՝
ստերուն կ'երթան աչքերը. կորսուեր են: Առաջ ծած-
կեր է: Անկից զուրս կը կրթէ գանոնք: Կ'ուզէ իս զուս-
նալ, անկողն կը դառնայ. աւելի խոր կ'ընկզմի: Առաջ
իր պեղիկն (cheville) է: Հանելի, Մէջէն կը խուսափէ,
ձախ կողմը կը նետուի. առաջ սրունքներու կէտին կը
հասնի. ալ դին կը նետուի. առաջ կարթներու կու գայ,
... Բեռը կը նետէ, եթէ ունի... ալ ժամանակ չկայ.
առաջ ծունկերին վեր է: կը կանչէ, զխաբկը, թաշկի-
նակը կը շարժէ. աւելի կը մխրճուի աւազին մէջ...
Ինչպէս կը շունայ նստիլ, պատկիլ, սողալ. ամէն շար-
ժումին՝ ներս կ'երթայ, կը կանգնի, կ'ընկզմի. կը զգայ
որ պիտի իրողուի. կ'ոռնայ, կը պողպատ, անպիտան
կը զոյ՛է, կը ծալէ բազուկները, յուսաւատ: Ա՛ միւ-
շու փորը մաշկ է. կործրցին կը հասնի. կիտարման մ'է,
կը բարձրացնէ ձեռքերը, կը մտնէ, կը ճանդուէ, ...
կը կրթիկ արմուկներուն... առաջ կը բարձրանայ,
ուսկրուն կու գայ, վզին... Հիսայ դէմքը միայն կը
տեսնուի. բերանը կ'աղաղակէ, առաջ գայն կը լեցնէ.
Լուսիկն: Աջքերը դեռ կը նային, առաջ գանոնք կը
զոյ՛է. զիջիլ: Յետոյ ճակատը կը նեղնայ, քանի մը մա-
զեր աւագնէ զուրս կը շարժին. ձեռք մը կ'ընէ, կը

փոսնէ աւագին երեսը, կը շարժի ու կ'անհետանայ. -
մարդու մը արխոր անհետացում:

Ահաւասիկ ճշմարիտ իրականութիւն.
նոյն մանրամասնութիւնները, նոյն կերպը,
որ սակայն բոլորովին ուրիշ ազդեցութիւն
կ'ընեն, քան ինչ որ Պ. Արմէնի « Ին-
կածներ » : Պատճառը. որովհետեւ մին
Հիւկոն էր՝ միւրը Պ. Արմէն. ո՛չ անշուշտ.
Հիւկոյի հանճարին պէտք չկայ պզգալի
պատկեր մը ներկայացնելու համար:

Ո՛ր և է նկարագրութեան մէջ՝ էական
հարցում մը կայ զոր բնաւ մտքէ հեռա-
ցնելու չէ. - այսինքն, պատկերին այս
կամ այն կողմը որ կ'ուզուի ցուցնել,
պիտի նպատակ՝ զայն աւելի պայծառ, ա-
ւելի քնակաւ (բարեւ չափազանց հասկնա-
լու չէ) ներկայացնելու. շաւեցնել վրան
զոյն մը, գիծ մը՝ որ ուղղակի կամ ա-
նուղղակի անգամ արգիլէ նկարագրողէ դի-
տուած նպատակը: Գիշ մը ճաշակի, թիչ
մ'ալ ողջմտութեան խնդիր է, ուրիշ ոչինչ:
Ու շատ զարմանալի բան. պատկերներու
մէջ ապապրուածը, փնտրուածը՝ քնակա-
նութիւնն է. և երբ Պ. Արմէն անկից հատ
մը պատրաստած մեզ կ'ընծայէ՛ կը մեր-
ժենք, կը գանխնք, իր այդ առեւտրին
զաղտնիքը, ուրեմն, կը կայանայ ոչ թէ
քնականութեան կամ իրականութեան մէջ՝
այլ անընտրողութեան. վասն զի, արդէն
ըսինք, իր նկարածը ճիշդ է, սակայն հե-
ղինակը զայն ընթերցողին ցուցնելու վրի-
պակէն ալ ազատ չէ:

« Ինկածներ » ու մէջ, ուրեմն, այս ան-
գամ « տղեկ »ն էր, սարսուռն, որ կարեկ-
ցութեան մ'անգամ չարժանանար անցորդ-
ներէն, ինչ որ մարդու սիրտը կ'արիւնու-
տէ: Բայց միւս կողմանէ զուրկ չենք նաեւ
մխիթարական տրպերէ: Եւ Պ. Ենովք բա-
րեհաճած է անոնցմէ մին մեր առջև դնե-
լու՝ « Մ'արդ մը » վերնագրով: Ետ լայն
ու վեհ նշանակութիւն մը տուած է ան՝
այդ միտանկիւն որ ամենուս համար կրնայ
ըսուիլ. այս բացառութեամբ միայն՝ որ
այդ մարդը « կը թաղուի, բայց չմեռնիր » :

Մարդ մը, որ կրցած է հոգիները իր կենսով ցնցե-
լու և անխաբ ամենէն սրտնուտ արժանիքը մարմնացնել,

1. Զառակ գաղչ. արգի բանաստ. Թրգմ. Հ. Ա. Ղա-
զիկան :

սիրուելու հարուստէն՝ ինչպէս ազգասէն, երեսասարդն՝ ինչպէս ծերէն ...

Գրիգոր Խան Շամոսանճանն է: Տարակոյս չկայ, որ սա

Եղաւ մեր մէջ ամենէն լայնահմուտ գլուխներէն մէկը որ զազախար ունի հին ու նոր մտաւարական աշխարհի գրեթէ բոլոր դիմախցաւորներուն ... անոնց կենդանի պատկերը պարզած աչքին առջև իր Մտանազարանով:

Բայց որչափ որ աւազելի է այդ պատկանութի գլխուն կորուստը՝ այնչափ ալ հետաքրքրական է, « Մասիս » ի խմբագրին մէկ ուրիշ խնդիրը զոր կը յուզէ, — « Մեր կին գրողները »: Անհակառակելի ճշմարտութիւն մ'է, որ բազմաթիւ չեն աստուեր, և յիսունական տարիներ առաջ՝ զայն ժողովրդին անգամ ծաղրական էր: Իսկ Պ. Արմէն ինչ կը խորհի այդ իր յօդուածին մէջ: Միշտ նոյնը. թէ անոնք սակաւաթիւ են, թէ հայ կիներն ալ հանճար ունին, բայց երկչոտ են, չափազանց համետ, հրապարակ ելլելէ կը խրտին, թէ քաջալերութեան տեղ պարսպի կ'արժանանան. « անել յանկերգ »: Եւ այդ փաստերը յարտենապէս պիտի կրկնուին, անայց բոլորովին լուծուելու. քանի որ անկարելի պիտի մնայ անոնց սրտէն կորզել արմատացած երկչոտութիւնը: Բայց ահա թէ Պ. Արմէն ինչպէս կը պարզէ խնդիրը.

Ապահովաբար, կ'ըսէ, գրականութեան սերը ու նախնազգէն որ՝ կը կասեցնեն թուրք այդ անժամօթ ու ինքնամոխի գրչեհրուուն: Հանդէպ գրականութեան մշակումի՝ հանրութեան կողմէ մտազուած մուար հաստարին անքաշաւերիլ բնութիւն է որ՝ մեծագոյն թուրք կը դառնայ կին գրչեհրուուն շատերուն առաջնադասութեան: Աւանդական նեղմիտ ըմբռնումներ, նախապաշարում, կարճատես հայտնաբեր:

Մեծ, շատ մեծ դեր կատարած պիտի ըլլայ ուրեմն եթէ մէկը կարենայ հալածել այդ « անանդական նեղմիտ ըմբռնումները »: Վայն զի, խոստովանելու է, որ կան ու դանդաւոր կիները, ծածկուած, հիշող է, բայց այնպէս՝ ինչպէս ոսկին հողին մէջ. հանելը կը մնայ: — Քաջալերական է, սակայն, որ այժմ թէ տանկահայոց ու թէ ռուսահայոց մէջ՝ սոյն հարցը անտեսուած չէ. գրականութեան կամ, ընդհանուր խօսելով, գեղարուեստական ճիւղը մշակող-

ներու մէջ կը գտնուին նաեւ իրենցմէ, որոնք ոչ նուազ փայլ ունին:

Ու որչափ ալ կրկնուի, չափազանց չէ. — պէտք է լոյս, պէտք է սիրտ, պէտք է զազախար. այս երեքը ամենակարող են. ասոնց դիմաց այլ եւս « անանդական նեղմիտ ըմբռնումները, նախապաշարում, կարճատես հայտնաբերներ »-ը կը չընտան: Եւրոպան կամ Ամերիկան մեզ ասոնց օրինակ կրնան տալ: Ու « Մասիս »-ը այդ նպատակն ալ ունի. դա շատ արդիւնաւոր ծրագիր է: Պ. Խնուր Արմէն, ի միջի այլոց, այս անգամ մեզ կ'ընծայէ « Ամերիկայի քանադակները »: « Ես զայս ամփոփած է Ռոլֆի տե Տիօ Մ'օստի յօդուածէ մը: Բայց ինչ ալ ըլլայ, նպատակէն շեղած չէ բնաւ: Մեզք որ, սակայն, այդ շարքաթիւներին՝ ինչպէս նաեւ բոլոր տանկահայ գրագէտներու մտքի մէջ՝ է՛ն լայն տեղ գրաւողը՝ ֆրանսական գրականութիւնն է: Եւ շատ ցանցատ են, ինչպէս բնական է, իտալականէն, Սպանիականէն, Անգլիականէն ու Ռուսականէն: Վերջինէն՝ Պ. Խնուր կը թարգմանէ Լ. Անտրիֆի « Նիչէին Չուր » վէպը. զաղդիական թարգմանութեան վերայէն, անպատճառ: Որովհետեւ պէտք է սպասել, որ ֆրանսացիք նախ ծանօթացնեն հեղինակները, յետոյ մենք հայերս. — գրեթէ պարտք մը կը համարինք աս: Ամէն ազգ իր բնորոշ գծերով կը գատուի ուրիշ ցեղերու գրականութեանէն: Եւ ինչպէս որ Տանկահայերը յաջողք են ֆրանսական գրական միտքը իւրացնել, ու զարմանալի ճարտարութեամբ մը անոնց վառվռուն, անհանգիստ միտքը մերժել, այսպէս ալ պիտի կարենան, կ'ըսենք, անդադառնալ ու սիրել ուրիշ գրականութեանց ունեցած յատկութիւնները, որոնք՝ հակառակ ֆրանսական ծագում չունենալնուն, գեղեցիկ ու գրաւիչ են:

Եթէ ուրեմն Պ. Յ. Ստեփանեան կը գրէ. « Արդի Անգլիական գրականութեան հիմնադիրները » — նոր ու հետեւաբար հետաքրքրաշարժ բան մ'ըսած կ'ըլլայ. իսկ եթէ Պ. Տոմիսոն « Սրտով Միապօ »-ն ներկայացնէ, և Պ. Ա. Յարութիւնեան « Ռեւի Տը

կոստան յը, Պ. Ռ. Չիլինկիրեան « Լըբոն Տը Լի » յ « Յորեկ » թարգմանէ, չենք ըսեր անշահ, — ընդհակառակը — բայց հին ճամբու վրան են կ'ըսենք :

Եւ այս պարագան է, որ եթէ երբեմն ովասիսներու պէս բան մը պէտք ըլլայ ցուցնել, իսկոյն կը մատնուի անոր նախ ֆրանսերէն ընթերցումը : Ինչպէս օրինակի ճամբը. Իտալացի այժմեան նշանաւոր վիպասանը՝ կապրիէլէ տ'Անունցիո, « Մասիս » յի մէջ կ'ըլլայ « տ'Անունցիո » . Բուրնիացի ասպետ մը՝ Ժազ (Jacques) Թացէվաքի, և այլն, և այլն :

Բայց ասոնց փոխարէն՝ բոլորովին հայ կեանքէն է որ կը ներկայացնէ ընթերցողներուն՝ Պ. Աբամ Անտոնեան, իր յիշատակներէն : Պարզ, բնական զրուսակներ են անոնք, ակելի պարզ ու բնական ոճով պատմուած : Ի՛ր յիշատակները, որ ընթերցողներուն ալ կ'ըլլան : « Աշուղը » — Յ. Չինճեքեանը Յ. Ոսկանը . — ղէմբեր, անցեալի ղէմբեր, զորս այսօր Պ. Հեղինակը կը պատկերէ, անոնց արարքները, դիմագծերը նուկարագիրները անգամ մ'ալ կրկնել տալով : Ու աննպատակ մարդ չկայ . — Պ. Աբամն ալ զայն գիտէ : « 1846էն ի վեր՝ բաւական առաջ գացեր ենք ! » : Մեծ կորուստ մը կը նկատէ նա Աստուածատուր Թօզարլեանի — « Աշուղ » ին — անհետացումը : Ատոր կրպակին մէջ բազմութիւն մը կայ . . . զբազէտներու . Պ. Աբամն ալ հոն է .

Մտքը (Աշուղը) բնաւ չէր խօսեր, և ես գո՛հ էի, կը պատէ Պ. Անտոնեան, ո՛վ գիտէ, Թերեւս կ'ազօթէ անգամ որ երբէք չխօսէր, ճամբանոր : Բայց օր մը, այդ լոռութիւնը խզեց, ու մինչդեռ մատուցները՝ գորովալից տարփանցով մը գրեի մը էջերը կը թղթատէին :

— Ինձի նայէ՛, տղաս, հոս լցան, ժայնց հեռուէն իր պարզուկ սթոպակին վրայէն : Յուզումնքս այնքան մեծ եղաւ որ գրիքը ինկաւ ձեռքէն : Գլխակակ իրեն մօտեցայ, դատաւորին ներկայացող յանձնարի մը պէս :

— Կը նայի՞ որ գրիքը շատ կը սիրես, ըսաւ հայրական շեշտով մը :

Պատասխան չտուի, ոչ իսկ զուգիս բարձրացուցի :

— Ինչ գիրք էր նայածդ, հարցոց միեւնոյն շեշտով : Կրկին ձայն չհանցի :

— Գնա բեր նայի՛մ ատ գրիքը, յարե՛ք : — Հրամանը զորձադրեցի մեքենարար :

Գիրքի՛ կարծեմ հշտն Պրոքրեսանի ճրատարական Դիցցալի Աշխատութիւնն էր : Առաւ, նայեցաւ պակ մը, յետոյ էնձի երկաթեց ըսելով . — Ա՛ս, կարգա՛ . . .

Ապշուրեմա՛ր երեք նայեցայ . — Ինչո՛ւ չես ստեր, հարցոց զարմանքով :
— Բայց ես դրամ չունիմ, կ'իվայցի . — Ես թեզէ դրամ ուզեցի՞ . . . սո՛ւ, տար կարգա՛, բայց կարողա՛յք փերջ նորէն բեր որ արբը զբք աննա . . . Չեմ յիշեր — կ'աւելցնէ Պ. Անտոնեան — Թէ Ինչպէս բաժնուցայ իրմէ, կարծեմ որ իսկ շնորձակուրթիւն յայտնեցի իրեն : այնքան շփթեցուցի էր զիս այդ անպատեհ ընթացքը :

Բայց դժբախտաբար, « 1846էն ի վեր՝ բաւական առաջ գացեր ենք ! » : Աւելի բնականորէն պատմուած է Տէր — Երեմիայի միջադէպը . օրացոյցներու հրատարակող՝ անանուն նամակէ մը կ'իմանայ թէ մոոցած է յիշել Ս. Բագոսն տրիանոս, աւագ ըրմապետ Ս. Օգսենտիոսի . այս մեծ վրիպակը այլ եւս իր սեւեւ ունին է որմէ հազիւ կ'ազատէ զինք Չուխանեան պատուելին : Տէր—Երեմիան այդ դէպքին մէջ քիչ մը « Հանգստե՛ կեղեղեցի » ի Համոյին կը նմանի . միտքը մէկ բանով միայն զբաւուած է . Համոյինը՝ պալատով, Տէր—Երեմիայինը՝ Բագոսնտրիանոսով :

Տանկական՝ մեզ ընտանեցած բառերը մեծ դեր ունին պատմուածքին բնականութիւն տալուն մէջ : Թրքահայ բարբառը, ինչպէս Պ. Լէօն ալ կը վկայէ իր « Ռուսահայոց գրականութիւն » ին մէջ, ակելի յարմար է զանկատականին՝ քան ոտուահայոցը : Բայց այդ ալ առանց չափազանցութեան, այսինքն՝ առանց թրքերէն բառերու խճողման : — Այս օրերուս՝ արդէն իսկ նորամուտ բառերու ներմուծում մը կայ : Ռուսահայերը՝ անյազօրէն՝ կը դիմեն գերմ. ֆրանս. ու ոտու . բառերու, չենք գիրտեր թէ ինչ անհրաժեշտ պէտքի համար : Իսկ տանկահայերը՝ ֆրանսերէնի Ետտ անգամ այս դիմումները՝ իմաստի մը յատուկ նշանակող բառը պակաս գտնելու համար է մեր լեզուին մէջ : Սակայն լուսազոյն պիտի չըլլա՛ր, քանի որ հայերէնը զուրկ չէ բարդութիւններ կազմելու կարողութենէն, ձեւել ուղուած նոր բառը, կամ եղածներէն մին որոշել այս ինչ նշանակութեան համար, և ընդհանրացնել : Գրեթէ նման լեզուարանական խնդիր մ'է որ կը յարուցանէ Պ. Տօմինօ « Մասիս » յի 19 թուին մէջ, ուր առիթ կ'ունենայ խօսելու (էջ 367) յատուկ անուններու հայերէն

Թարգմանութեան վրայ ու մեզի ալ նեղու-
թիւնը կու տայ հին հարցը անգամ մ'ալ
յուզելու: Բայց ճամբան չափազանց բա-
նուկ ըլլալով՝ ժամանակէ մ'ի վեր, հոս
անուան իսկ տալով՝ ամէն ոք կ'ըմբռնէ
թէ ուր ենք:

Տարակոյս չկայ, թէ օտարազգի անուն-
ները այնպէս հնչելու է (և գրելու) որ նոյն
ազգի հնչածէն չտարբերի: Ու մեզ բան
մ'ալ չի պակսիր. ոչ հայերէն տառերը.
ոչ ալ ամէն բանի կարող լեզուինս. —
մենք հայ ենք: Արդ, ինչպէս գրելու է,
Պ. Տօմինօի բերած օրինակներէն չընդլով,
Jules Claretie ժամանակագիր: Նայե-
ցէ՛ք. չմոռնաց որ այս հեղինակը դեռ ողջ
է՞ ուրբեմն այնպէս մը հնչել՝ որ եթէ յան-
կարծ լսէ նա, չզարհուրի իր անունէն:

Տէմիրճիպաշեան՝ — կ'ըտ Պ. Տօմինօ — որ էն գե-
ղեցիկացէա ու Քրանսական մտքն, լեզուին նրբրանց
կողմերը իրճմարնը Թարգմանող դժճը եղած է մեռ մէջ,
զրած և պնգած է թէ « Գլարթի » Շնչելու է: քանի որ
է զբեր երկու ժայնտարներու միջև կը գտնուի:

Պ. Տէմիրճիպաշեան, կը տեսնէք, կա-
նոն մը կ'ուզէր հաստատել, որ զօրու-
թիւն չունի Քրանսներէնի համար. ուստի
Claretie-ն « Գլարթի » մնաց: Ասով սա-
կայն վերջնական սահմանը գծած չինք
ըլլար խնդրոյս. անշուշտ՝ դեռ պիտի գը-
րուին « Գուրտոն տը Մարբասանս » —
« Հուկինտոս » — « Բեռնարդինոս Ս. Պե-
տրոսեան » և այլն. փոխանակ « Կի տը
Մօբասան »-ի — « Ռասին »-ի — « Պեռնար-
տէն տը Սէն-Բիէն »-ի: Եւ արդէն ուրիշ
արդիւնք մ'յառաջ բերած պիտի չըլ-
լար՝ նոյն իսկ հատոր մ'ալ այս նիւթով
գրադած. քանի որ պիտի շարունակուի
միշտ անհատական ըմբռնումը, հոգ չէ՛
ուզիդ թէ մուրան թըբահայերը՝ այս մա-
սին, աւելի ճշդապահ են:

Բայց, ինչ որ ցաւալին է, միայն բա-
տերու մէջ չամփոփուիր արդի անճշու-
թիւնը. ոմանք անհարթութիւններ կը նշմա-
րեն հայերէնի շարադրութեան մէջ իսկ.
տանկահայոց լեզուն, կ'ըսեն, տանկերէնի
կը մտենայ. — այս հաշուով՝ առաստաղացն
ալ՝ անշուշտ առսերէնի: Ուստի լեզու մը՝

որ պէտք է օրինակ կամ կաղապար առ-
նուի, Քրանսներէնը կը ներկայանայ, կ'ը-
սեն: Այս գաղափարը չուկէտ առած՝ կը
հանէ զմեզ հոն ուր « Երիտրիւն տեղ մը
չիկայ վնասին. — կօյիկը կոր է շարունակ
վնասին ». և տոյն սողերը « Մասին »-ի
խմբագրին են: Արդ, պիտի համարձակինք
հարցնելու թէ ինչերէն է այդ. հայերէն՝
ոչ անշուշտ. գաղղերէն՝ և ոչ իսկ: —
Պարզ ու սիրուն շարադրութիւնն է (!):
« Մասին »-ը՝ ժողովրդական ըլլալ ուզե-
լով՝ անհասկանալի կ'ըլլայ: Եւ մի և
նոյն ճամբէն՝ չեն շեղիր միւս գրագէտ-
ներն ալ՝ Պ. Տօմինօ, Ա. Յարութիւնեան,
Տիկ. Չապէլ, և այլն: Ասոնց յօդուած-
ները՝ ցոյց պիտի տան զայս: Առաջինը՝
« Մասին »-ի Փետրվար թուին մէջ յօդուած
մ'ունէր՝ զոր « Ուրուագիրներ » անուաներ
էր. առաջին ուրուագիրը սապէս կը սկսի.

Այս օրը, չգիտեմ ինչու, կամուրջն վրայ մէկ կողմ,
կեցեր եմ ու կը դիտեմ՝ տնեղայոց մակընթացութիւնը
ու սեղատուութիւնը մարդկային հսկայ կուակին, որ
զլուտ պտոյտ տալու սասիճան սարգօրէն կը թաւալի
իր շրվճային ժայնովը, իր այլազան ու եփնդրեան
փոսփորացումները: Յոր ու կերել արեւ մը կայ որ բոր-
մաղիր հոցը ևս թուի ըլլալ կենսէ մարմնական
շարունակն, այս զիկզկական հասանցին, Մէկ պահու,
քովս, գրեթէ արմուկեա քուտով, մտաբան մը կ'ան-
ցնի:

Ուրեմն կ'իմանանք, թէ անդին « մա-
կընթացութիւնը ու տեղատուութիւնը » կը
պատահի, վերն ալ՝ բախտը անանկ կը
բերէ որ՝ « յորդ ու կիզիչ արեւ » մ'ըլլայ,
մինչ վարը, իր քովէն, շատ քովէն՝ ար-
մուկին քուտելու չափ՝ « մուրացկան մը
կ'անցնի »: Պ. Տօմինօ մեզ իմաց կու տայ՝
որ այդ թշուառը կոյր մ'է, որով բսել
կ'ուզէ անշուշտ, թէ նա ոչ գինքը կը
տեսնէ, որ « այն օրը, կամուրջին վրայ
մէկ կողմ կեցեր » է ու կը դիտէ, ոչ
վերի յորդ արեւը, ոչ ալ վարի « մակըն-
թացութիւնը ու տեղատուութիւնը »: Խեղճ
կոյր: Բայց կոյրը միշակ չէ՛. ահա մէկն
ալ զիմացէն: Տեսնենք հետեւանքը:

Ահա անոց կը մտնան իբրբո, կը մտնան, ճիշդ
դէմ դիմաց կու գան. բաղիտը անխուսափելի է և հե-
տեւանքը վնասակիր: ... Տոպերու սասիճի խաչակըն-
քումի մը մէջ երկու կոյրեր կը գարնուին: (կամ ուրիշ
բառով՝) կը բաղիտի իբրբո ... Եւ երկու տեղեց չու-

գիներու խորքն, նոյն վայրկեանին, միանուազ արժա-
զանք մը նման, որք մը, յանդիմանութիւն մը կը
թոյն, (կամ ճիշէ խորին է՛) դուրս կ'ելլէ, ... — կ'ս'ը
ես, մարդ Աստուծոյ ...

Շահաւէտ դաս մը կայ այս յանդիմա-
նութեան ու խօսքին մէջ, որ պիտի չու-
շանայ ըստելու: Տօմինոն կը խորհի մի
շատ ընդհանրացած ճշմարտութիւն:

Քանի՞նք կան աշխարհիս մէջ որ այս կոյրերուն նման
իրենց ունեցած հոգեկան կամ բարոյական մէկ պակա-
սութիւնը դիմացիններուն կը վերադրեն:

Յաջողութեամբ՝ յաջող ու սիրուն նմա-
նութիւններ են որ կ'ընծայեն երկրորդ և
երրորդ « Ուրուագիրներ »ը: Բաւականա-
նանք միայն առաջինով:

Սակայն դե՛ռ աւելի կարեւոր էջեր կան,
աւելի շահաւէտ հարցեր. « Մոտադրական-
ներու չքաւորութեան հարցը » և « Վեպերը
գրականութեան մէջ »: Տիկ. Զապէլ Եսայեան
բաւականապէս շօշափած է այդ կրկին
կարեւոր խնդիրներն ալ: Գրականագէտ-
ներու չքաւորութիւնը՝ արդէն շատոնց ան-
զրադարձուած է. ու մեր մէջ՝ մի քանին
յիշելով, Յ. Յ. Պարոնեան, հոչակաւոր
զաւեշտարանը, Ռաֆֆին, առաստայ վի-
պասանը, Պ. Աղամեան, և այլն՝ ասոր
վկաններն են: Սակայն

Դարձեալ բանաստեղծք .. գոնէ արտադրելու միջիթա-
րութիւնը ունի. իրն ընէ բան պէտք է. իր ծախքերը
սաւեմանափակ են: .. Մարդիկ վարժուած են զինքը աղ-
քատ տեսնելու: .. Բայց ի՞նչ ընէ անպին խեղճ գիտունը:
Ահաւասիկ մէկը՝ որուն ներքին չէ աղքատ ըլլալ:

« Ներքին չէ » և սակայն ամենէն
ճշմարիտ իրականութիւնն է ատր Բայց յու-
սանք թէ՛ գոնէ թրէ օր՝ այս հանգամանքը
իր կարեւորութիւնը ստանայ, « օրուան
ամենէն անմիջական և հրատապ հարցք ..
դաճոյ, և ասիկայ կարծեմ մերձակայ
բան մըն ալ է »: Սակայն անդին ուրիշ
բան մ'ալ կայ՝ որուն բուժումը ոչ միայն
« մերձակայ բան մըն ալ չէ՛ » այլ նոյն
խոյն ապագայէն ալ հեռու է. — վէպերու
տիրուր ազդեցութիւնը: Անոնց

Ընթերցումներու հետեւանքով, կ'ըսէ զարձակ Տ. Ե-
սայեան, ձեռով մը կը կորսնցնեն (կինքը) իրենց բնազ-
դային և ճշմարիտ զգայնութիւնը կեանքին, և անմիջա-
կան ազդեցութեանը տակ կը մտնան իրենց կարգացած

հերոսութիւններուն, որուն հետեւանքը կ'ըլլայ անտարա-
կոյս զանոց կազմապէս, անոնց պարզուելու եղանակին
ընտանեանու, անոնց զգայնութիւնը իւրացնելու ճգնումը:

Ճշմարտութիւն մը՝ որ ինչչափ ճիշդ՝
այնչափ ալ ընդհանուր է: Թերթթօններու
մէջ առանց ընտրութեան, յախուռն թարգ-
մանուած վէպերը՝ այժմ շատ բազմաթիւ
են: Անոնցմէ շատերը՝ նոյն իսկ զուրկ են
զրական մեծ արժէքէ, և փոխարէն բեղուն՝
սրտեբու մէջ նետելիք թոյնեղով: Ասոր
դէմ է որ կը բողոքէ, և իրաւամբ, Տիկ.
Զապէլ Եսայեան:

Բայց զորքե՛ն նոյն անշահականութիւնն
է որ կը տիրէ « Մասիս »ի մէջ ցիր ու
ցան ոտանաւորներու, մէջ որ անոր բա-
նաստեղծական (!) բաժինը կը կազմեն:
Դիւտաւոր բանաստեղծները՝ ասոնք են. ՊՊ.
Արտաշէս Յարութիւնեան, Միհրան Ու-
ղուրեան, Մերուսան Պարսամեան, Մի-
սաք Մեծարենց, Ալիապաւն, Հրանտ Նա-
զարեան, Ռ. Զիլինկիւրեան, Եղիա Տէմիր-
ճիպաշեան, Եղ. Եպս. Գուրեան, և այլն:
Այնչափ շատ են՝ որ ինչ պատիւ տաս՝
չի բաւեր ամենուն: Տանկահայտց Մու-
սան, հիմայ, Պեճիգա ապաւինած է, ա-
պահովապէս, Պ. Գ. Վարուժանի քով. ի
զուր « Մասիս »ի կատարներէն զայն կը
հրաւիրեն: Բայց Ե. Տէմիրճիպաշեան ու
Եղ. Եպս. Գուրեան՝ անտարակոյս արժա-
նի են իրենց կրած դափնիներուն: Պ. Գու-
րեանին եղբայրը՝ ընդհանրապէս իր քնարը
աւետարանական նրութեբու վրայ հնչեցնե-
լուն՝ չի կրնար վայելել այն դրուատիքը՝
զոր պիտի տար անձանթ կամ քնարը-
զական տողերու թափէ: Այսուհանդերձ՝
անոնք իսկ իրենց յատուկ կնիքը ունին:
Մեղամաղձիկ շեշտ մ'ունէր իր մէկ ոտա-
նաւորը, « Երագ մը » — նուիրած իր վա-
ղամեղիկ բանաստեղծ եղբորը: Ահաւասիկ
ան.

Տարոյն ամիսն էր նոյնքերը,
ինքն անկողնի մէջ հեւանդ էր ...
Ու ես իբրև անմիտ տղայ՝
Որ կըբակին հետ կը խազայ՝
Չունենալով կասկած մը թէ
Մահը ծառէն մեզ կը խայթէ,
Գացի երա՛զս պատմելու,
Ինքն ալ սկանչ դըբու ճըլու:
« Եղբայր, բե՛, այս գիշեր ես

Կեր պարտէզին մէջը, զեռնս,
 Սաւորիին վրայ սեռայ
 Չորս պտուղներ հունայ հուսայ,
 Սակայն սննդը չէն սաւոր
 կանանչ՝ կարմիր ու կէս կըլըր,
 Այլ երկնակէկ էին տանձեր,
 կամ թէ այնպէս մը ծեւացեր՝
 Թեւ կրթերով բերեղային՝
 Արծաթափայլ կը շողային .
 Անոնցմէ մէկը ինքեմբերն
 Փերթաւ յանկարծ ինկաւ վերքն ... »
 Հիւանդ Պետիկը սըրտմանայ՝
 Կենդանի երթալ լարադոյժ .
 « Չորս պտուղ չ'որ եղբայրներէս
 Հոգին վրայ ինկնողն եմ ես » :

Ուրիշ կեանք մ'է գոր Պ. Ե. Տէմիր-
 Երպաշեան իր տողերուն մէջ կը գնէ: Սեղմ
 տողեր, խտացած պատկերներ, խեղդուած
 իմաստներ, սննդը հասկանալու համար՝
 պէտք է քերթողին ոգին վզնուլ: — Կա-
 ւակ մը կը սահի ծողու վրայէն. դուք կը
 լսէք միայն ճողփուներ. բայց ո՛չ, զաղտնի
 խօսակցութիւն մը կայ՝ որ ձեզ չի հասնիր.

Աւետիկ ըսաւ նաւակին: Դո՞ք ի՞նչ ճերմակ փրփուր՝
 Տայ թեզ ճերմակ առագաստ. — կ'ըլլանք աղուր ...
 Անձով վրսեմ չ'ենք սակայն .
 Նընթեմ յորժամ հով ու ծով,
 Դու կ'ընթեմաս թեւեակով,
 Իսկ ես կ'ըլլամ ովկան :

Այս բանաստեղծի միտքը, ինքնին բա-
 նաստեղծութեան հակամէտ, ազատ եղած
 չէ նաեւ Վ. Հիւկոյի մը բուն շեշտէն, և
 աս՝ շատ ակներեւ է:

Վերոյիշեալ երկու քերթողներէն վերջ՝
 չենք համարձակիր միւսներուն իջնել. ա-
 նոնք երկու « Մասիս » ներ կը թուին այս
 բլրակներու մէջ: Անոնց գրեթէ բոլոր
 տողերը՝ սիրերգներ են. կ'երգէ մէկը.

Երբ յուրին սըրտն խորքն
 կու լայ ուժգին,
 Ու սրտմագին
 Աէրս նորէն
 կը ծնի ցաւին
 Խարոյկներն, . . . (Ու Չիւկնկերան)

ուրիշ մը.

Տորկն է մեզի .
 . . . տաք ու լըօին
 Չանձրախտն է որ զիս կը տանի
 Խեղճ ճամբէն զանդաղագին,
 Դէպ ի ծովափը սմայի .
 Ծովը ծոյլ ծոյլ կը քնանայ
 Անըջանքին մէջ յուրօրէն,
 Ու աւաններն թո՛յլ, սնուպայ,
 Համբոյրներով վերա կ'օրբն :

Համեմատարար՝ շնորհք մը կայ Պ. Ա.
 Թարութիւնեանի ոտանաւորներուն մէջ .
 Վկայ՝ « Հովերոս Սոյլը » :

Ինչ կ'երգէ
 Հովերոս սոյլն աշնանային .
 Ո՛հ, ինչ կ'երգէ Հովերոս սոյլն աշնանային,
 Լուսնակ, ո՛վ լուսնակ,
 Այլ հիւանդ լուսնակ,
 Որ թուի ամպերու իւր պատաստածքն,
 Քու յուսահատի մազոտ աչքերէն,
 Այդ շեզ նայուածքիդ ցանցէն սրտմունակ,
 Լուսնոյն լուին սրցունք կը թափաւ,
 Չըսես, ի՞մ լուսնակ,
 Հովերոս սոյլն աշնանային ինչ կ'երգէ, . . .
 Լուսնակն անուշ՝ իր դէմքին
 Սարսու կու տայ մեղմազին,
 Եւ ամպերու շուրթն ետեւ
 Խուսափուկ շարժմար կ'անձեօր թեթեւ .

Իսկ Պ. Մ. Պարսամեան՝ զաղափար
 մ'ունի՝ որուն միշտ չորս կողմը կը դառ-
 նայ, ինչպէս այնրուող թիթեռնիկը՝ ճրա-
 գին. յաճախ անձաշակ նմանութեանց կը
 վազէ. բայց ոտանաւորը միշտ հինն է:
 Այդպէս չէ Պ. Մ. Մեծարեանց. կարդանք
 իր շարճճի « Հովր » կամ « Իրիկուսն
 մէջ խորին »ը, և դուք դատեցէք տարբե-
 րութիւնը, պատկերի թարմութիւնը :

Իրիկուսն մէջ խորին,
 Երբ օդայած կը թըռչի,
 Կիրանեակի փուտը անորի՛ն՝
 Հեր ճառագայթն սրբին
 Հնճքն է աղբուրն մէջն ամեն ճեղի .
 Իրիկուսն մէջ խորին,
 Երանգներ երբ չուրին
 Մէջը մարտերին, . . .

Իրիկուսն մէջ խորին՝
 կարկաշտ աղբուրն կը կանչէ յստակ,
 Հովիկ նստիչան՝ իր չուրին
 Խաճ հանդերձ փթթելու :
 Եւ իրիկուսն մէջ խորին, . . .
 Դեռ յամեցող հօտն ըստիտակ
 Գառնուկներուն՝
 Որոնք հնուսն
 Արժեւորագին մէջ կ'իյնան
 Բաթիւններուն պէս ճիւղին, . . .

Սակայն ինչ որ ալ ըլլայ, պիտի չկա-
 րենանք ցոյց տալ վսեմ պատկեր մը, գե-
 դեցկութեան տիպար մը, Ու վայրկեան մը
 կը կարծանք հասած այն օրուան՝ երբ պի-
 տի ստուգուէր կէօթէի խօսքը, թէ « Աշ-
 խարհիս վրայէն բանաստեղծութիւնը վորն-
 տողները՝ բանաստեղծներն են » : Բայց
 « Մասիս »-ը կը ձգտի հայ միտքը հասցնել
 կատարելութեան բարձունքին. աս՝ իր ա-
 մէնօրեայ մտածունքն է: Ու նայելով իր մին.

չիւ ցարդ յայտնած ոյժին՝ իրաւունք ունի յոյսերնիս՝ չմարելու . — այդ շարաթաթերթը՝ ոչ միայն անհատական ոյժերու ձեռքով միջազգային լայսին կ'առաջնորդէ ժողովուրդը՝ այլ նաեւ յաճախ իր ներքին իրօք յերեւան կը հանէ, — որ է՝ հայ ժողովրդեան յառաջդիմութիւնը ։ Նա չի դարձիր իր գրական կամ գիտական առաջարկներն ու հարցերն ուղղելու, ուղելով միշտ վառ պահել հասարակութեան միտքը, օրէ օր սրելի, լուսաւորելի, արթնցնելի . այս երեքին պէտքը՝ այլ եւս ամենուն յայտնի է ։ Եւ հիշտ այդ պատճառով է, որ մեր գրականութիւնը երթալով մութէ դուրս փախած, անձամբ դէմքեր եւրեւան կը հանէ . դէմքեր՝ որ թէպէտ շատնց երկրիս վրայ են, բայց զայն չեն գիտեր . դեռ նոր կը ծնանին, դեռ հիմայ կ'ըմբռնեն թէ ինչ է լայսը, կեանքը ։ . .

Առանց յուսախարութենէ վախնալու՝ կրնանք պնդել որ « Մասիս »-ը գրգիռ պիտի ըլլայ, այս նկատմամբ, միւս հանդէս . ներուն ալ . միայն թէ ոչ միայն այս իր կենդանի ուղղութեան մէջ յարատեւէ, այլ երթալով իր ուժի թափն անցնէ, աւելի խնամքով, աւելի մօտէն նայի հայկական կեանքին . — մօտէն դիտողը՝ շատ բան, ամենափորձրիկ բիծերն ալ ցոյց կու տայ ։

Կը մաղթենք, որ այս « Մասիս »-ին վրայ, կրակը՝ սատոյցն տեղ « յաւիտեանական » ըլլայ ։

Հ. Ղ. ԲՈՒԿԵԱՆ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Ճ Ե Մ Ա Ր Ա Ն

ՍԱՀԱԿԵԱՆ Հ. Կ. Տ. — Ազգային հին բանաստեղծութեանց տաղաչափական գաղտնիքը	245
ԱՆԴՐԻԿԵԱՆ Հ. Ն. — Հին դէմքեր. Պետրոս Ա. թագաւոր Կիպրոսի, Երուսաղեմի և Հայոց	254
ՏՈՒՐՈՒ Մ. ՍՄԲԱՏ ԳԱՔՐԻԷԼԵԱՆ. — Հայերէն նորակամ բառերու վրայ ուսում մը	261
ՃԵՄԱԿԱՆ. — Աշխարհաբարի խնդիրը. գրագէտ դասակարգի իրաւունքները լեզուի մը ստեղծման պահուն	265
ՊՈՏՈՒՐԵԱՆ Հ. Մ. — Աշխարհաբան թէ Աշխարհաբար	267

ՏՈՒՐՈՒ ԵՄԱՆՈՒԼԻ ԱԼՄՈՑ. — Կարգ և « Տիրական » բառերը	268
ՆԱՀԱՊԵՏԵԱՆ Հ. Գ. — Փառական նշանակաց և « զնախնամէջ պարն »	268
ԱՆԴՐԻԿԵԱՆ Հ. Ն. — Ֆարմանի Ամանի վէպին առթիւ	268
ԽՄԲ. — Մըմրեան էֆէնտիի Պուալոյի « Արուեստ Գերթողական » թարգմանութեան մասին	269
ՍԱՀԱԿԵԱՆ Հ. Կ. Տ. — Փառական նշանակաց ուղղելի « թափառական երանակաց »	270
ԽՄԲ. — Առուշայի կնիքը	276

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

ԽՄԲ. — Կաթողիկոսական յիսնամեայ յոբելեան (պատկերագրող)	241
ՆԱՀԱՊԵՏԵԱՆ Հ. Գ. — Յայտնի ջութակահար Յ. Նալբանդեան (պատկերագրող)	277
ՏԱՅԵԱՆ Հ. Ղ. — Ռէթէոս Պերպլերեան (պատկերագրող)	278

* — ՏՈՒՐՈՒ Յ. ԹԻՐԵԱՔԵԱՆԻ « Արտաշիր Բաբական Կարնամակ »	271
** — ԳՐ. ՎԱՆՑԵԱՆԻ « Արեւելեան աշխարհաբարի պատմական քերականութիւնը »	273
ԲԺԻԿԵԱՆ Հ. Ղ. — Մեր արդի գրական նութիւնը. — Մասիս	280